



Empress of India



Page 15

5 АВГУСТЪ ТРЪБЪ (23 ИЮНІЙ ТРЪБЪ)

1647

ԲՈԼԵՐԸՆԿԱՐԻՑՔԻՆ

ԱՐԴԱՐ. Բայց այս լուսնու կը համեմ Տերութեան
Համաց հետ հազարդական թշուն կը սիսի : Մասկ բառու
գերիներու նաև եր : Խոզուսայի համար ամ կը մասուն
Արականութիւն : Ընդունեած առանց կը ճախի ք : — ԱՅս Ա
Պ. Կիզոյ Ուս սարսպանեաբ առաջ խորհրդին անփառ
կը լուս : Անզ զայցիք Կարգացած կ լին
Անեաց ըստք : Կարսի շահուանի Փարթ կը համեմ
Աքրեար վիճակ : Գողցի անունները կը թարգիր որ գերա
թառ վիճակ մերցաւ : — ԱՅՍԱՅ : Վաշուանունները մա
զայցիք կ անուննեան : Գաղցիացի եւ Անզայցի Ազական
մաս ունեցած մոքրենին Գարցիունիքը : — ԱՅՍԱՅ : Զե
րենիներու գետ յայտնաթիւն է : Մադայուղի : — ԱՅՍԱՅ
Ու ԱՅՍԱՅ : Գաղցանու խոսութիւններ : — ԱՅՍԱՅ
Քաջուրացի զայցիք մաս ուրածած որենիներ : — ԱՅՍԱՅ
Գույցը անձրոգութիւն կընէ : — ԱՅՍԱՅՆԵ : Խա
մաթիններու սիլիցիներ : — ԱՅՍԱՅՆԵ : Բարսուն Ու
շինէ եւ սահմայ : Միարանեաւ նույնականութ ու Մերօւ
կացուց մի նույնէ : — ԱՅՍԱՅՆԵ : Պ. Եշինոյ ուրաքանչեան
Արցուցաց աւելին առերկան պարուր կը մարտ է :
ԱՅՍԱՅՆԵ : Բայց ո՞ւ լուցք : — ԱՅՍԱՅՆԵ : Կա
խէնքար : Օափուսինի ինչուն մը : Խափուակին ապրի
ներ : — ԱՅՍԱՅՆԵ : Ա անուանաւուն վեց

Բնիկը թիւնը կը դրամագլխէն աւելի գործքերու-
ձեռք պարկած եր:

— Անրաքենթիկը 10ին Հերովդինի՝ տունը
հասպարակաւ եախուեր է, ու առ բանիս համար
զբառությունիցիւնը 3000 գրանդ սգերիլնի
դներ է ան տունը որ հազիւ 100 գրանդ սգերիլնի
կարգեր։

— Վիշ ժամանակ յառաջ Ադրբեյջանի ծովով
զերբր պալատը Անգղիացոյ պատերազմական նա-
և բարե մեջը առանց մեկ բանաւոր պատճառի կամ
կամեածի Կաղղիացոյ նաև մը քննուած էր. այսոր
վայ Կաղղիացիք Նեղանարով Ընդ դիմուց առ սերու-
թենէն Հասուցում ինդղարա ինչն: Հիմա Ոնդի-
թեօրը կը ծովուցանէ թէ Ընդդիմուի տէրութիւնը
առ Հասուցումը տռած է, Կաղղիացոյ հոգո-
քննուած պիտի նաև ապետին յանդիմանութիւն
մը խովելով:

— Չօրադրեամի տէղակող Սեկիրի կոմսը՝
որն որ Կաղղիացի առնեական էր, պատուց իւգեռ-
նին (Légion d'honneur) մէծ խաչակիր (gendar-
merie) անս անելիք է: — Երազութիւն գրքին գերեզ-
մանին վրոց առաջ դրի, մինչ փորու խաչ նշա-
նով քար մը դրեր են: — Խեպասդիմանի սպազա-
պեար իր Խառներով, որոնց յանձնութիւն նըրն
եղած է, խալիս պիտօք երթեայ, ու ձեռու Հան-

— Արագեմիքելի 175ն Միրզա Մէհմետ Աղի
Խան՝ պարսկի դեսպանը հնաց աւ կէտ ամփ ճամշ
բորբոքմբան ընելին եռքը Փարիզ հասեր էր :
Օրբէանի մէջ Եվրոպ Տէկանետ կուսէն, որ թա-
գաւորին թարգման ստուգողին է, բնդունաւոր
է : Աս պարսկի դեսպանը ճամբայ չերած՝ որու-
թին իրաց որչունեայ եղած էր, աւ նոյն պատճառ
ունը մինչեւ Համա կը պահէ : Համ ինչուոյի մարդ
է Կասեն : 1818ին Ռազու Հասան Խանին իր հօրեղ-
որդը, իրեւ պատուց կարգի վեսպան մը Պաղցին
եկած առևն առիքա ալ մէկնուց եկած էր վերըն-
իր ծամբորդութեանն ու Վաղցին բնակիցն ըա-
խառաւող ակն ստորագրութիւնը գրեր էր, որով

Պազդիացիք Ռարուիներուն շատ սիրելի եղած։
« Համի մը սրէ ի միջ համբաւ մը տորու-
ծուած է որ պայց զօրապիտը, որի որ Աթենքի
ընդհանուր կուսականի փախանգրին էր, իր տէրու-
թեանը դրան ըլքոյ թէ ինչպէս զէնքով ու զօրքով
Մարոգդայի բաներուն մէջ մանելոյ հարկաւոր է,
որպէս զի Նուռ-Էլլատաւը Մարուդ շցի տէրու-
թիւնը շտանեց, որ արդէն իրեն շատ գիւրինեցած

Ե: Պարզեալ Պրաց գրաւելովն հարաման խռո
բուեր է, որ նոր զօրք հասած տակնիք ճամփուելու
երեք դունդը շարժեկէ, քոյք պահէ, տակից զառ
պաշառնեց Խորջիկեան միւրն նիստին մէջ որո-
շուեր է որ Այճէի ուրիշ զօրք ալ իսկեն:

— 11. Ապամեմերի Գին Փարփելե գրուած
թուզի մը Մարդկինիր Կղղցին վրայ զ տնօւած գե-
րիներուն ազատութեաս համար այսովէս կ'ըսէ .
Մարդկինիրի բնակինչները մերժապէս սկզան իմանալու
ու գերիներուն հատաքեալ ազատա թիւնը անշքա-
մեցա բան մնի է , ու ասկէց մերջը իրենք ալ
կ'առցեն , մէկպէտ կոստավութեան դէմ զբյա-
նալով , բայց միշտ կատարեալ հատացման խո-
տուու թիւրունելով : Յացանի բան է որ աս իրենց
մէկն ի մէկ միաբերնին փախելը ուրիշ բանն յա-
ռաջ եկած չէ . բայց եթէ վախճանին որ ըրպայ թէ
մը ըրք ամենէնին հասուցում մը ընդունին : Պատ-
րատապէս ի պայմանականութեան իրադրական-
ները թադարորին նաևնի որ գրելով կը բնուրին
որ գերութեան վիճակը մերժայ :

B-9 E-6 B-11

գաւորս թարգման առենոգովիրն է, բնդուառեր է: Վաքարսիկ գետավանը ձևաբայ չելիո՞ւ տրուտ-
քին իրաց որաշունեայ եւլուծ էր, ու այս պատուա-
նուուր միջնէ: Հիմա կը պահէ: Ե առ իւլուցի մարդ
է կըսեն. 1818ին Ռայուշ Հասան Խանին իր հօրեղ-
որդը, իրեւ պատորց հարգի գետավանը մը Պազցիս
և կած առեն՝ ասիկա ալ մէկուն կ եկուծ էց, վիրշէն
իր Տամարգութեան ու Պաղցիս բնակերտն իւս-
նասաեցտիւն ստորագրութիւնը դրեր էր, որով
բայց ժողովը ամբողջացաւ:

Պազդիմացկը Պարուիներուն շատ սիրելի է Կյան։
— Քանի մը պէտք ի վեց համբաւ մը տորու-
ծուած է որ պատու գորտպետը, որի որ Աջմենիի
ընդհանուր կուռականի փախանորդն էր, իր տէրու-
թեանը դրան ընդ բնագույն գենքով ու զօրքով
Մարոգդայի բաներուն մէջ մօնելի հարիսուուր է,
որպէս զի Լապա - Հղբառուը Սարոգդայի աերու-
թիւնը շուտական, որ արդէն իրեն շատ գիւրինցած

Աղքանորեկիթ (Աղապետա) թագավորաց ամսությունը մինչը բակեր լուծանել, ու զինոր բորդուեկալի իշխաններուն մեկուն հետ կարգել ապա՝ մեջ մ'ալ կը ըստ մեջ օրոք Քերմերաց լինին մոլոքն առ է որ Ապաշխատ ոց ազգութիւն և ազգ ընդ վճռութիւն Անձաւանսիւթիւն գրսուհին Արտօնիայի թագավորաց ենան յուղոդութիւննեն զգիկ, ու Անոնեմընի կոմոր Եղիսաբեդինին յաջորդ անուանի ապա : — Վարդիկայի բագրին ասանկ բերան բանեց քրնելու որուման եղաւ որ Բագեկային պաշտոննեաներուն ժամանքին թագավորաց առութեան յաջորդութեանը վրայ գրելու արդեւք չպահպանաւուած ։ Վարագայ Կարպի շոփաւորութիւնը ուղղութեան կազմի բանուու լրաց իշխաները գուրս հանելու, Ապարիսի զրելին ամէն լրաց իշխաները աշերքան կործելը, ու անոր պաշտոպան իշխանը տիրապատիւնուն ու մոր անկախութեանը զեմ կամ կամ է, զրել, որն որ մեջ բարդութիւն կը մերժենի : Աղամոր Յուղապահը աշաղի Ապանիայի նոր գոտնարեց ազգային ժաղավարը թել որ Կապղացաւոց օրինակին ու սկզբանաց հետեւ ըստ ըստ, իրեւ յառաջ եղած ժողով ժողովական կը քանզէ ու կը կործանէ : Վարդ վրայ ապարիսին այլ յանուացն պահանջնան որեւ է, և Խոյց Հա Երևան Օդոստոսի 28ին Ապանիացոց աղջու, կը ըստ, Ապանիայի մէջ թագավորաց ենան օրինաւոր յաջորդ պահուլու առնելը, Տոնեա Լուիսու Գերմանաւուն (Պանմանսիկի գրաւուհին) Ապանիայի ամիսին անմիջական օրինաւոր յաջորդ կը ճանինայ : Վէկը, առանց յայտնապես անի կամ տիրապատիւնի ընելու, Պանմանիսիկի գրաւուհին ըկնոնդ ու իրառեկի ըրկելու : Վարդիկայի ըստ հանուր լրադիրը եւ, կը ըստ որուստոյի ըստ հանուր լրադիրը, բնուու որ, ինչ է Հա Կրէստին ըստ հետեւութիւնը ճշմարտու է, ան առնելու նոյն իսկ առ լրացիրը պիտուոր ընդունի որ Գերբունանաւու է : Ապանիայի թագավորը մէծ օճիքի ու անիրաւութիւնն ըստ, երբ որ իր եղացաւը հոն Պարտուու ու անոր լուսքեր եւ, կը ըստ զարդարու լրացիրը անմիջական յաջորդ ու թեան իրաւունքին զրեց, որն որ բոլոր և բոլոր ընդունած էր : Ապանիանաւուն է ին մէկ հրամանիր՝ չոն Վարդոսին համայուր հոկասա ակ ու անոր վատաւու Ապանիայի յաջորդութեան կարպը միտիս, իսկ անիմի եարը եկուու ապդային ժողովքները չեն թէ միայն հան Պարբռաց պիտուոր ընդունի որ իր գտնեն, կառուու կը տանին, ու օրէ որ շատ նազ վրայ էն : Վիճակա ու հին Վարդիկիոյի սահմանները ու Վարքանցայի զաշամերն ալ առ Վարդիկներուն զնդիրը կ'երեւան : Վանց դէմ միշտ պարագայ, Անեղ սանց ու Կարեւու քաղաքութիւն մէջ Վարդանիայի նահանգին կուահիւլու թեան իշխանութիւնը առած է : Վա նահանգի մէջ զենքուի ուոր երազ Վարդիկներուն թիւը 4000 հազ ու կը հանին, որոնք առնեն կու գան զենքերուն ու որդիկ քաղաքներուն վրայ կը յորքակին, որշուի ստակ կամ ձի կամ պաշար որ կը գտնեն, կառուու կը տանին, ու օրէ որ շատ նազ վրայ էն : Վիճակա ու հին Վարդիկիոյի սահմանները ու Վարքանցայի զաշամերն ալ առ Վարդիկներուն զնդիրը կ'երեւան : Վանց դէմ միշտ

Ա Ա Դ Ս Ի Ա

ԲՆԱՐԱԿՈՒԵԿ. 14 Աւագումբերի: Տաղվասանի
մէջ Ապդա գեղին քոլի կեցոյ կուկուռեան ըա-
նակին Օգոստոսի 20ին պարզես կը դրեն: Ա պու-
տոփ լուգհանուր Հրամանատարը՝ Ապդային մէջ
մաղմացյալքին զարդից յսկրտն պէս Դուքքաւազը
մուշ տուտ. ու Ասմաւքի զօրքով երրո զնաց:
Օգոստոսի 7ին նոյն Ապդա գեղին ուժուը առեկ
ուղե մը բռնելին ետքը, տանց ժամանակ կը ը-
սլուցընելու մկան պատրաստութիւն տեսմել որ
նշն գեղը պաշտոնով տունու, պակւ զի միջն
Տաղվասանը թշնամի ու արձակունելիքներին ապա-
հաջ ըլլայ: (Օդասասի Ձին թնդանօթմներուն
կրակց նշն գեղին վաս թափուելու մկան, բայց
նոր Հանուր Հրամանատարին սպնակունը Ավուրգի,
որ ձիւուրաց Հրամանատար էր, բայց մը քններու
ու զիսելու տանելը, ոպանուեցաւ: Երկրարդ օրը
ցորեկը Աղջիկները մերձաւոր լըրանց վաս գուն-
դադունց երեւցան, ու զիշելու բարդամիթի գնում
մը Առասաց բանտիին վաս նիկան որ ասանց շնին-
լու ամսութիւններն ու պասնէները արգելուն,
բայց իշխան Կրտսերին գնդապետն կարգադրու-
թի, ներքուի փրկման եղանակն ու շատ բան կրտսելու-
ցաւին, թէ ալ և Կանելութիւն ալ միրաւ որուեցաւ:
Լուղիկները շատ տնօւած ասանկ Բառաց վաս յալ-
ճակիցան, բայց մը ան իրենց մեծ վեստով մեր-
ժաւանի: Աս միջնաներուն մէջ ձիւուր ու սաւ-
նաւուր Ակտեզ անեները 7000 — 8000 Երկի-
ներու գունդ մը իրեւոն կիրճնին մէջ երեւ ցաւ, իրեն
զրությունները Արամի Մարքար, Գիպիդ Ասհամ
և Գանիի Ծիկին էին: Ասմէք ցրուելու համար
լուգհանակ Հրամանատարը զօրոց մէջն գործ-
քերնին լըրնցընդողները կանչելով դրապետի տե-
ղակալ Վրդութեանց Հրամագիր իշխանին զանուար
տեսակ զինուորներին 12 — 13 խուճք զօրոց յանձ-
նից որ անհնդման մշնամեցն վաս յարձակի: Կայսի
քանի զօրագրուխ իրենց զօրքերուն աստիճի մէջ
ու ցից լիւներն անցնելով՝ առուունց յառնինա-
լու առեն զային մանոց բանակը կոսեցին: Վասնց
աջ թեւու Արյունեանց իշխանը բրոյր միաւորնե-
րով հասու դատեց, կանակնեն Շամփար Գուլի Աշա-
Պաղիխանակ գնդապետը, և առ շեւ ի զին մէջ
քաջարաստութեամբ մը Սինիկրեի որարդ գունդը
ու Նրին անի Հրացանակիր ձիւուրներն առաջին
գունդը զիմացնին երան: Խշնամիք առ սասուի
յարձակման չկրցան գէմ զնել, ու բոլոր զօրու-
թեամբ մկան փախչիւ: Լուղիկները 30 — 40 հոգի
կորորդներն զատ, որին վասաներ ալ անկան, նաև
զրոշ մը ու պղեւաց զիները Ռուսաց ձեռքն
նկան: Ասւերէն 10 — 15 հոգի մոտաւ, 60 —
70 հոգի պղաւութեցաւ: Վ. Օգոստոսի 19ին յաղ-
թառմիւնը Ապդայի բանկիներուն վաս մէջ ազ-
գեցութիւն պիտուր ընեւ:

Բն. կրոստուրի, 16 Անդրեամբ: Առ սիսյի
մէջ մաղմացյալքը գեռա տարբեն անցին կը պարտի,
բայց մանեանդ Ըժուերիսանի կողմերը շատ գեղե-
րու մէջ մանու է, եւ զրեթէ բռնուուզելուն կեսը
կամ շզր մասին երեկը կը մասին: * Այս կազմերը
գանուուղ բժիշկները ու տարափախիկ Հրամանու-
թեամբ վաս կիսուած, արժ անի զանագուն բաներ
գիտու են: Հատարակօրէն բռն առ փոխադրական
ախուր աեղ մը մանելին երեք շարախ մերջ իր
սպզ եցութիւնը կրնէ, որովհետեւ շատ անգամ
մաղմացյալքին բանուուզելոր աեղ մը մանելին եր-
կու երեք շարախ երրո նշն անգամ մարդկիներ-
սկւեր են ան հրամանութեամ մէջ կիսալ: Յա-
մաքի վաս կանաց կանաց, իսկ զրի վաս շուս կը
տարածուի: Վ. տեղերը մաղմացյալքը քննու
բժիշկներուն մէջն է Խոզուն բժիշկը, պն որ
Խոզուն բժիշկ բժշկական մասութեամ զիմացուն է
ու 1830ւն ի վեր առ ախուր զանելու. կը զեազի ու
տար վաս գէմը մըն ալ քրած է: Սողունների
վիճակի նկերուն նազերով՝ մաղմացյալքը հիմն
1830ւն պէս շուս շատրութեամ է: Ա. անց սիթիւնը
սովորաբու երկան կամ երեք օր կը տեւէ: Այդ
օր աեղ մը մաղմացյալքը Կլինոյ ի սկզբան քիշերը
կը պրանասն, բայց գէմ մը մերջ տիման սաս-
կութիւնը կ անցնի: Վաղմացյալքին պատահական
պատճառները զիմանը արարար ու աւելիներու զու-
շութեամ մէջ եղան պակսութիւններն են, նայու-
շատ կերու խումբ, սեխու և թարմ պատահերը:
Բժիշկները ասոր գէմ յաս անը ընէ աշէկ ճար մը
զամած շին, ու այ առ ախուր զարմանելու: Ըստ Հա-
յուսու Եղիանակ կայ: (Ա. ասի Հիմակու հիմա մաղմա-
ցյալք (իշխանութեամ) արմանը ամենն սպատիկը
անուացաւ, նշու որ մաղմացյալքին առաջին
նշանները երեւացան պէս, ասիկու աման ելու-
րաց նէ, թէպէս եւ մըշա չէ, բայց շատ անգամ
կօգնէ:

ՍԵՎՈՒՅՈՅ ՈՒ ՆԵՐԻ ԱԼ Ա Յ Ո Լ Ո

Դեմքության լորերը Սեպտեմբերի 13ին կը հանուցանեն թէ Գարապղիացի մէջ Արտեղովի մօս 400 հզուց չոփ առաստանձներու գունդ մէ երկացեր է. բայց երբ որ Առնիշխանդէ զարդեալ թաղաւորական զօրքով վրանին յարձակեր է. ամենին ալ վախորդ վախորդի՝ ցումեր դաշեր են. միայն բուն զիմաւորներն չորս հոգի, եւ արեւ երկու հոգի ձեռք բնիկր են: թաղաւորը աս քրապղեամբ բացարձակ իշխանութիւն տուեր է զենու որական գալաստանին մէջ աս ապաստամբներու դէմ եւած մահու վճիռները հաստատելու, եւ այս պիս արդէն շատերը սպաննեւը էն: — Մեսաբնա խաղաղութիւնն է, իսումարաբները զէպ ի իւները փոփեր են, բայց թագաւորական զօրքը եւածնեն ինկած վերենք ձեռք ձգեւը. կը նայի: — Մեսաբնայի Հրամանատար Լանոփ զօրտպեամբն ալ նոյն պէս բացարձակ իշխանութիւն սրաւեր է: — Են սրերը Ան ձեմքցէն վախորդ ապաստամբներն ալ ընկերներն իշխալով՝ Ապենինեան ընձերուն հայրը Յունիական ծովուն եւ դժբար ժողվիր ու Շերացէ նահանգին Երեք որշափիկ գեղելուն մէջ մասեր էն, ուր որ իրենց կուսակիցներ անհեցած կը կարծուեն: «Առաջինանդէ զօրտպեամբ աս խելով՝ վաղի ձեւաւաշէ նահանգին վոյզ յարձակեր է որ իսումարաբները բանէ, նոյն միջոցն մէջ զօրտպեամբ չհասած անզուն բնակիներն հորիս բաւոր մարդիկ զէնքը սուեր ու «Անցյէլ ապրացու կանչըլով աբրունի զրացն ալ բանալով՝ սպաստամբներուն դէմ ելքը ու ցրուեր էն: — Ա երթին յարերը կը ծառացանեն զօրքերուն օգնութիւն ընելով՝ հաստատուն պահել: Վայ բաղադրացի զօրքին տէրութեան, զամանին կամ ժողովածիան բաներուն վոյզ խօրհուրդ ընելլ, ամեն օրինաց հափառակ ընթացքը, աէրութեան մեծ երուն հրամանաւը չեղած ամեն ժողովը կամ ինպիգիքը տէրութեան դէմ յանցներ ափամուռ սերուի: Խարձուասամբ. Մէծ գուքը առ քաղաքացի զօրքը մայուն ու բնդ հանուը աէրութեան վերաբերեալ միարանութիւն մը կը սեպէ, ու կը պահէ իրեն իրաւունք մը որ կարող լըս կամ իրենց ընկերին գործադրութիւնը ի կամ պահէ, կամ աս զօրքը պիորենցայի և ուրիշ գաւառներու մէջ բառ մունի քակել, Երբ որ աս բան հարգաւոր սեպէ, բայց ասանկ դիուռածի մը մէջ, տարի մը եաբը աս բաղադրացի զօրքը նորէն ուշեւը է որ հաստատի ու. իր դորերը յառաջ տանի, այս ներն թէ որ Կաֆին հրամանաւը առ մեկ տարւան մէկ տարւան միջացը աների շնորհագաւառ կամ համար մէկ տարւան միջացի: Խոկ թէ որ աս քաղաքացի զօրքը հոմանացնացն եւզող իշխանութեան չհազարդի, եւ կամ հառավագործ մէկան կամ դասաւորական բաներուն մէջ խոսնուի, կամ թէ առանձի բաներու վոյզ խօրհուրդ ընեն, կամ նամակ եւ ուրիշ օրինուց դէմ զրուածներ շնիւր ժողով, ան տանի ամեն մէկ գաւառներուն մեծ երբ իշխանութիւն ունին ամեն աս քաղաքացի զօրքը հոմ ի կամ պահէլ, մինչեւ որ բարձրագույն իշխանութիւնն է:

卷之三

1. Պատրիարքական լուսաբարձր կը ծանուցանեմ. թէ բարձրապատճե. Դուքը իր առաջընթեանը համար քիչ մը ժամանակ աերութեան ծանր գործքը են և բարյակը հարկաւար տեսնելով՝ Անդրեասիքի 12-ր
կա ախարտութեան բարոր իշխանութիւնը Մայզու Առաջա մարգեղին ու աերութեան խարհրդականներուն ձեռքը տանեիր է, այնորեւ որ ինչ որ անոնց խորհուրդը պոչէ ու զարծ ինքը Դուքը գործած ու պոշան համարուի: Եթէ Դուքը արդէն Մատենա գացեր է: — Խոհ աերութեան խորհուրդը Հրամարտակ մը տուած է, որ նոր հաստատուած քաղաքացի զարքին համար համար մը, ու ապազրութեան համար այ նոր սովոր պահ օրէնք մը շինուի:

2010 RELEASE UNDER E.O. 14176

մէջ Հակոստիոն թիւնը անդժեկիլ կ'երեւ այ-
գերչիրադի զուքը աս վերջնին հետ է : —
Օրորդոց մէջ նորմն խոսութիւններ եղած են :
Ըստ վեացաւ որամերացինկն նաև բր գեւ Պողոս
կը կենան : Լ խարան խապաղութիւնն է . բայց մէծ
կարօտութիւն ալ կը տիրէ : Վ ուստի ըլ մեռած է ,
մարդիկ իրազմէ չեռու կը պարտին :

11 W 12 P 13 H

Գալուստ. շղբենաւոյ, Աւագուկիցիքի 135:

Եկմըրուց Եկմած լուրերէն, պրով Անդրագրուղիւն
Օգտաւորի 155ին զրաւած էն, Կիմանաւոր որ հա-
րաւու գորապեսը վախած Մերօնիկց կը դաւնաց:
Ըստ վախչեց առ ճամփով և զած կը պատճի:
Անդ վեացի թղթաքեր շղբենաւոյ մը՝ Յոն Մարդի-
նց անուամբ Օգտաւորի 145ին Համբանայէն Անդրա-
գրուղ Եկմըր է, առ անմիջապէս կը բարեկամներէն
մեկուն առանց երթապօք անհեղ առակ, ձի ու զդեւու
անհելէն, առ քիչ մը տանի հոն ապահօվ տեղ
մը պահապտելն ետքք, զեզ ի Մերօնիկց Համբաց
եկմըր է: Խնչուս յայտնի է Բարասէ՛ Հերքարան՝
որ խազազութեան սիրոզ է, գաւերիցութեան
պաշտօնէն ձգելով, տեղը նուրբ ունցու բայց զինքն
ու Աննու Ծննա վար տառ. ու պարուց: ՈՒխո-
րանեալ նախանդիքու: Ակջ շառերը կը կարծեն
թէ Աղջակաց տերառիթիւնը հարաւուսին վախ-
չեց զիրուր, առ Նորա թէլմբաղընի մասը մը լին
է, ու մենք Խորդումի Մերօնիկց կը դաւնաց, և

ասին Երթուուաց ով Արտաքսուալ առաջնորդու գեմ ըլլարուն նար նշուն մը կը համարին։ Հայոց ինչ որ բլազ ու բլազ, առ ասոյդ է որ Դարաւակա Մեքսիկա կը գաւանայ՝ կամ Ամերիկա Ըննա վար ձգերու ու կատախառթեան դիմաւոր ըլլազ։ Համար, եւ կամ, որ աւելի հաւատական է, Սունդա Ըննացին չետ մէկտեղ պատերազմի նոր կրդիս մը տալու համար։ Քանի ինքթոց Միավունեալ նա, հաեգներուն մէջ պատերազմի շատերուն ասելի կը լսու։ Խսկըսուն մէծ ևս անցեամբ սկսան, ինչ այս որ կը կարծէ ենի թէ զիւրաւ մէ՛տ անուն պիտօք տանեան ու երկիրնին պիտուր մձնայ, բայց հաճա տեսան որ առ քանի յաւառ տաներու համար սարկի ազգիքը մը ունենացը է, ո՞ր թժորունքը որ Բարաւականին փախչիլ ու Սկզբ զարապեամին առանի դաւազ զազ շարժիչը ոյ հասախոր թեան բռնած ձաւը ըստ յարգը կը նա աղեցցնեն։

աս լուրդը բա կու ասց, որ Գիշատեղի թիւցէն Օգտառ-
սի 29ին դրաւած էն: “Վերսիկիցի Տես անձանձ
գործքերնիս քանի որ կ' ի հրթաց կը խառնակի ու
կը շփոթի, ու գժուար է որ Ծիմա մարդ կարող

բըն: Վայն կողմէ պատերազմիք քանի կ'երիթաց
կը դրգիր: Քանի որ մեր տէրութիւնը քաղցրու-
թիւն ու գժամիւնը կ'ընէ, ու Մէրսիկցի շեր-
չալուելու կաշխատի, անոր հակառակ պատ-
րազմիք երթալոյն կը սասականայ, բայց թէ որ
Մէրսիկցի առնուելին հորեն ալ խալազալ թիւն
չլայ, մեր տէրութիւնը որոշած է որ ան առնեն
պատերազմիք խստութեամի՞ յառաջ տանիի, Մէրսի-
կցուց ձևորդին առաջ քաղաքաներուն վորո տուրք-
ինէ, ու պատերազմիք պատերազմին մնացուն:
Կայոր գորակեալը հարկաւոր պատկանատիթիւն
մերը ընդունածն ունէն Առն Լուի Բարուիի ո-
չառապես առաջ գորակեալը պատկանատիթիւնը ու Պատկանատիթիւնը

թշի Հետ հակորդակցութեան պիտուր նոյի : Պիտուր
հրամանատարին մեջ ամիս յառաջ հրաման գացած
էր որ Ադամութքոն առնու, որն որ արդ էն առան
է, ողիուկու որ խաղաղութիւն Ավիմանուը ու Եղիս-
անուն Ավիմանուը քամի մը շարաբի և ուղբը մէկը
մէկալին Հետ կը կազմանին Վերաբրուգէն զետ
ի Մերսիկց, ու Անքսիկցէն Ադամութք զացող
համբուլ : Խաղաղութեան վոյս մինչեւ Հիմա
և զո՞ւ խօսքիցը այնուամբ մոցն կը յացցընէն թէ
Սանդու Հնատ խաղաղութեան կողմը միտեալ է,
բայց իր կարծիքը հրամարակաւ յայնոներու կը
ժամանաւ : Խոկ Անքսիկացւոց ժողովքը 22 քաւէի
գէմ նի քուսոյ պատերացմ ուղից + թէպէտեւ
պատգամաւորենուն շատր խաղաղութեան կողմն
են, բայց նիշ ովհուոր ընեն, քիչերը իրենց կար-
ծիքը յայսանելու, համարձակած են, նիշու որ ուս-
հասարակ Անքսիկացւոց ժողովուրբը մէկի զէմ
սատիկի կատղած է, ու միայն մեծ ամեներն ու
հարուստները՝ որ քիչուր բակ է, խաղաղութիւն
վուգեն : Ձեւ ոս բանն նիշ կերպով պիտուր բիթե-
նոյ, Առան ած զիսէ . Վերաբրուգի առնեւելին եւոքք
միայն ուսոցդ լուրեր առներաց կընամ հաստուսու-
րան մը գրել : Խնազւս մեր վերըն անդամնաւան
գահէերէցի ընտրութիւնը Կէքսասին մեր նահանգու-
թերուն Հետ միանարագու և զո՞ւ ըմբնյան, կը յա-
սնք որ նոր զահէերէցի ընտրութեան առն Անք-
սիկուն ոչ մեր նահանգներուն Հետ խառնուած կը
առնենենք :

Editorial Staff

Գ. Ենար՝ որ Յունաստանի տուրքեկան ՅՈՒ.000
ֆրանք պարտագը Անդվիացոց շվարելուն պահ-
նառը շատ անդամ էրտ Քելմբրադընին զրած ու
պատարիան չէր առած, թերջապէս Անդվիացոց
գետպաննին Լորտ Կորանանդիին առ բանին փոց Խո-
սակցելու Լորտ Քելմերադընին իշխանութիւն ընդ-
ունեցաւ: Խոսակցան մեջ ու Տ. Ենարը
Հզոր Կորմաննիին ըստ որ թէպէս թիգը միջա-
կուղիքը 500.000 ֆրանքը վճարել, բայց Անդվիան
ու Յունաստանի հետ քիչ մը աղջութեալիք
ու շախու օրու վեճեամբ վարժելու եր: Պ. Ենարը
Փարիզի լրագիրներուն դրանց նամակնին մը շէր-
քանքատէ որ Ենարնին լրագիրները իր բանած ճամ-
բան կը պարաւեն, ու նամակնը ուղարկես կը լին-
ցընէ: Յունաստանին գրքերը Անդվիաի պաշտօ-
նաներու հետ լինեցընէրու համար մինչև Հիմա-
րած աշխատանիքը պարասի երթալոյն, պայօք կը
ծանուցանեմ որ իմ սեղանա պաներուս պայ նիկըն
Պ. Կ. Օտքէնս ու իր ընկերութեանը 500.000
ֆրանքը Սեպտեմբերի 20ին Վնդվիացոց տէրո-
ւեանը վճարելու իշխանութիւն սուրբի:

中華書局影印

ՈՐՈՇՈՒՅԻՆ Ա. Մասպարփի քայլեն Փարփղ համար համաձայն բարեկառ նպագիտության Մարզդայի բանը երթուղարք է ու ան լուրերը հաստատունի ։ Վ. ա. լուրերուն նպագիտության Արա Եղանակը տեսներով որ կայդր իրեն գեմ չգար, մոռը գրեթե և որ Գերենի վայ վայէ ու կայսրը բանէ ։ Ասամիկ պատիրասպ մը եղեր է, Արա Եղանակը իրենները և շատերը կորածից վեցը Սեղեցի կողմերը քրոջուր է որ իր ցրուած զօրքերը և այլին նորեն մեսին փայ յարձակի ։ Վ. ա. լուրերուն նեա մէկաւ մասպարփ մէնան արձակի գիրուած մ'այ կը պատճենի Ապաւունեցի Ին Աղ շիայի պատիկ նու մը (աթե շան) անդղացի Նորա մը ու արարերէն լեզուի թուրզնեւ որ մէջը Անդղացին առցեւը եկեր ։ Վ. ա. Կարու Սեղեցի սպանիացի կուտարչին ցուցուցեր է թէ իր գալուն պատճառն ան է որ Եղան Եղանակըն թւունի մը պիտ'որ տայ ու հեռը պիտի խօսի ։ Բայց սպանիացի կառավարիչը հաւանու թիւն չէ տաևը ու արգելիք է, որ Կարու Անդղաց շնման կ գրոց ոյսը ամենայնին նուրբ նաևահանգստունի մը շիցեր է, նուապի ոն այ Անդղումբերի 2016 յա սաց համբաց չեմ եղեր բայլեն եռքը կառավարչին ըստին գոյացին գոյ իմ՝ (Անդղացոյ) պեսպանիս ու հիւ պատճառի պիտի ամբարտանու ընելու ըստը է անոր համար ալ կառավարիչը շուտ մը Մասպարփ ուրին է որ հնանու թէ անել ետք ինչ անու է մնել

Ա Կ Ո Ս Տ Մ Ե Ր Ե Կ Ե Ր
Տ Ա Զ Ե Մ Ե Ր — Տ Ե Փ Շ Տ Ե Կ Ե Ր Խ Ե Ր

գործն այ իր սպասուարով հօն կտնահայք՝ երբ
որ տեսուա, մէկէն ձեռքի փայտ հրացանը թուջոցն
քայ պարզեց, թէպէտ աղէկ հանդիցցոց, բայց
թուջունը զեւ թուջունը գուխչէ կ'ու զեր։
Օֆնուիին ու սպասուարով ոչ ամառարեցն, ու
երկէ հարած ալ իրեւու տուին, ու թուջունը ձգե-
ցն, որն որ կրոն (grison, լատիներէն անուան
ուլուս նուն) կազմ եցին։ — Խոչշոյն լայնու-
թիւնը՝ թե երր սարածած առնեն՝ 9 ուր է,
երկուն թիւնն այ կոռոցին ծոցըն միջև։ արդին
մէծ մազիքը՝ 3 ուր 2 ժուտ է. զիւսուն ու վային
քայ ոչխարի բրդի նման վետու բնէր ունի, մազիք-
ները՝ մարդու մասութիւնու չափ հասաւն։ Օքր-
մանափն ան է որ բնչ կիրազով առ թուջունը ան
կողմերը եկիր է։ Խոչշոյն արքիպարին թանգու-
րանը ուսահաւէր։ Համար լցուեցաւ։ — Կազմ
թուջունը աւրազայի թուջուններուն ամենէն մէծն
ու զօրաւորն է։ Այժ, ոչխոր, նաև ուրաք կրնոց
յարիշտափն տանիլ, շափահաս մօրգիկան ալ վու-
սակար է, ինչու որ կը բարձրացցնէ ու զեսմար
կը ձգէ, եւ անանկ կասր կասր բնելին եռարը
կ'ունու կը ասնի։ Վարթնոյն մէծութեանը նայի-
լով իսիս թեթեւ է, հային 9—11 վասնու կո-
գայ, անոր համար ալ շատ բարձրէն կրնոց թուջու-
նական թիւնը իսիս բարձր բնենիր են, ինչպես
վայեան, պիւրենեան ու կարպամեան թուջունը,
բայց մորդ է զած տեղ քիչ կը տեսնաք։ Հելուե-
տիս աւելի Պենի մէջ կ'ուրեցայ, բայց քիչ շատ
ասրինեւ անցնելին եռարը, հառապակորէն ձեռաւան
առեն։ Խնագէ տնելը իր բայց զեւ անուած չեւ։

卷之三

Մարտիսին բառ վետու արեւելքի կողմը
ամենուն ծանօթ բան է: Վո տարի զանազան
աշուղը իմաստիներան վայ լրադրց Խերորդ
ու 12երրորդ մետքն մեջ խօսեցանք: Կործենք մեւ
տանց առողջութեանը հոս գնելու ըլլանք՝ մեր
ըսթերցողներուն անհաջոյ չըլլար: Անէ Հասուցած
լիաննին մեծ, և թէ պիտուղարար մեր հայրե-
նացը անկոչ բազմականեւելք ըստածուն, կը դր-
հանջուք որ ամենէն աւելի մերինն ըստ անոնց բնու-
թեան աւելիակ ըլլան:

քանի մը օր պերը բոլոր սատկեցու, բայց Բնէ
օգուստ որ հաւաքիթ ձգելէն ետքը:

Վաճառն մէկ տարբան կերպն ունի, ու ամել-
լուն ու ծննդելուն կերպը առանձի է. աշխան առան
կը չը ու զյանորագր առաջդրութ տեղուուց
հայեն մէջ պատիկ վառեր կը բանոյ, ու անմիտի-
անհամար հաւկիմներով կը լեցընէ: «Ի՞նքնի որ
շաբաթի ետքը արե, ու տարբան եւնէն հազիւ աշքի
տեսնուելու շոփ պատիկ հաւկիմնեն որդ մի կը
ծնամի, որի որ ձևու զորին յառաջ որչոփ հարկով
է խորօսնկ հոգին տակը կը մանէ ու կը թաղուի,
եւ հաւատական է որ ձևուան ստամիկ ցրուն կը
պիտունայ: Վարնան զաները բացուելուն որեւ ու
որդն ալ մերմանկ զար կ'ելլէ, ու ուրիշ արգելու
պէս սողալով տնկերը կրծեր կը միի: Վայսէն
յուսագ կ'ամի ու կը մեծնոյ, որ Ասքիի վերջիւրը
հատարակ մարտիք շափ կ'ըլլա, բաց գեւ թեւերը
չեն զար:

Վայիսին մէ թէրք դուրս երած տեղացն բալոր՝
ահըր առևէն ունկերը կերած չպայտցած ըլլազգ՝
իր նոնց վետակար զավթականութեանը կը սկսին,
ու մի եւ նոյն ուղղոթեան վրայ ցատրուալու
ոսանց գագրելու մէկ ժաման չափ ճամփայ կ'ընեն,
առ շենքն եղած փոսերը և նոյն խո տու ահներն
ու գետերը բարապէ կ'անցնին . առասիկ անցագ են,
անցած ուղիքնին ամայի անուղղաւ կը զարձրնեն
ու հշտամապիք չունեն : Վ. մննէն աւելի զորենի
գաշտեր կը ընսաւն, ու իրենց սուր ու զարաւոր
ու ակրու գործիքով մէկ բույնի մէջ խօս ողինոց
եղիքն այ կը կարեն, ու գետոնիք թնկոնց քիսաւ-
րուն (շըռաշ) վրայ կը թափնին կը ըլլազգունեն : Այս
որ տունի ու բայ չեն կրնար զանել, մէկը մէկուց
կ'ուտնի : Վ. խոպս դիմուցկան են, որ (մնացէն
եղած գարձերը կը միացն) երկու ժամփ շրի
մէջ ընկդուն կը կենան ու չեն առաջիկը, մանաւանգ
թէ առելի կենագանի ու առցոլ գարս կ'ելլին ու
կը պարախի : Յանիսի միերթերը թեւերնին կատա-
րեալ եկած կը լլայ, ու ան ատենէն եարը անյա-
զութիւննին կը սկսի նուազից : Խօս խօս դուռիքը
կը կազմն, ու օգլ կը բարձրանան : Վերեւայ որ
Յաւիսի մէջ կը զուզին բնույ, որ Յաւիսի միերթերը
եկն հաւկընի ամանը հաւկիմներով մեցան կ'ը-
րեց : Յաւիսի միերթեն ասեններէն մինչեւ Անպատե-
րէրի միերթ Բնշ ընենքնին մինչեւ համա չ-դիմուած-
խոկ Մելպոնէրէրի միերթ եղը հաւկիմ կը ծուե ու
կը մեսնի, նշնապէս արուն ալ նոյն ատենէն կետափը
կը ըլլազգունէ :

Աս կերպով առ թափառական մարտինեւըր առ տարի Արդաւութան ան մեծամեծ վայոները հաստոցին, որուն նունելը յառաջըշտին մինչեւ հիմն չէին կազմուիր: Կազմուն զեղ ի հիմնու ու դեղ ի հիմնային արևմտաւոր 12 սիւնեան (Հանձն) տեղ բոլոր հունձքը կրօսուեցաւ, ու նաև Խամսնեն ու Պատրշատնեն մեջ շատ կողմեր անապատ գործածաւ: Վաճառութեանը Սոլուսիոնի մեջ տեղանուն միրուր մասի մը ձեւեց, ու կը մաքուի որ գեշ հետեւանդքներ ալ պիտի ունենայ: Ենցած տարի յարենի առուռուսը մեծ յաջորդաթիւն կանկըսի, երկրի տերերը տառովն ապրինեալուն կրկնուր ցորեն ցանկցին, ու երկիրը վարձաւ առնովները բոլոր յցուերնեն առ ապրանի հունձքին փայտ գնելով՝ երկրին համար շատ վարձք վճարեցին, ու ու յուսով ալ ձեռքբերնին եղած յարենը ծախսեցին, ու նոյն իսկ 1877ին ցորենին համար ալ կաշնազրութիւններ զբնի: Հիմն հրաժարական կողմերան բոլոր ցորենը կրապաւն է, ու շատ երկրի աէրեր առ տարի ցանելու: Համար ցորենը զրուն գնել սահուրաւն էն: Կազմի բաժնին մ.ջ առ պատճեռութեանը 40000ւ մինչեւ 10,000 տուգար կրօսունցնայ եղաւ, ու մէպեւս անցեալ տարրընէ գեւս շատ ցորենն կայ, բայց ներսի կողմերան հետ հաղորդ անցութիւնը աղեկ չըլլարով, տասին անցին ու մանաւանդ կուցացի մեջ տախ: ու պակսութեան ձայները կը լաւին: Վար զմէ զոհ ըլլարու էր որ սմիննուր (Հունաց պատճեռութեան) գետ հասած ըլլարուն՝ առ վասակնեն ապօս մնաց:

፩፻፲፭ ዓ.ም.ኩሌ በተቋማ

4.11.2015年1月1日から適用される新規SUS規制の実施

1. Ա ԵՐԵՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու արտեսանները
պրատի որ տէրութիւնն կոմ ազգի մը մէջ յառաջ
երթան, այնպի ալ ան տէրութիւնը կոմ ազգը
իւ ծագվի, կը բարակնայ, կը հարստաց ու կը
պարանայ. մէկ խօսքով բանք, երջանիկ ու աղջկէ
վիճակի մէջ կը մնաէ: Կառաւանդ երթ անք չին
ասենի տէրութեանց վկա նպինք, մը խօսքին
հջախոռութիւնը յարանի կը տևանալի. դանք մը
առենի ազգերուն նայինք, նայողէս մը խօսքը
առցը կ իրէ: Ա եղք, որ չին առենի պատմա-

զիքները աւելի պատերազմական գիշերեր զրիդ-
նացեր են, իսկ առ ժամանակի առաջ առցին ու
առաջ առանձին վրայ յիշաւածիարան ու տեղեկա-
թիւն մը թող չեն առաջ:

Արագիշտեւ ամէնն էին ու գրով պիտիւ մեղի
հասած պատճենին ուղիղութիւնները ընդհանուր-
քրչեցին եւսը՝ ուն առաջայի հարս անեն ուրախած
մորդին թեաւ առ զի եւած ու անեկ եւսը բաշ-
ևած տեղը՝ արեւելքը կը գենեն, առ պատճառաւ
հարկ է որ ամէնն յառաջ ուսուարը արեւելքը
յառաջ գեաց բանիք։ Վարեւելքի վաճառականու-
թիւնը ու դ պիտի զիկքեն ու պազարեր երկրեն
բաշազ թիւն զանելով՝ մէկն մեծցաւ ու ուրա-
ծեցաւ։ Հայկաստանի ու Վաստիցի թանկարժին
քերը երբ ուղարկով ցանութեն ու նաւերով ծովու-
րովիքն Եսինի ու Ամբրիին ամեն կողմը սկսած
երթիւ ալ, ու առ զարգէն եւած շահն առ բարիցը
ու անելով՝ շասերը սիրս առն, մէկաւը եկան,

կարաւաններ (ուղարկություն) կողմացին, որով չէ թե
միայն Վահագի ու Ազրիկեր գողերեն առաջազգություն,
ոչ նաև Հոգուածակալի մեծացն ու երես, եղի հայու-
թարժունեայ Արքայացիք մեծ մեծ կարաւաններով՝
ամենի քարեր, մարդաբիւս, ոսկի, բամբակ, մե-
տաքը, Հարկաստանի հրաւուածներ, ծառաներիք,
մուշտակներ (իշ-իշ) և առանց նաև ուրիշ ապ-
րանքներ սկսան Փիմինից ոց առանիլ, որով Վահ-
ագասանի ծովի վերը զինաւած Արդու ու Տիրու
քաղաքներան մէջ իրենք վերընք վաճառականու-
թեան տուած էին, ու նաւուցութիւնը կատա-
րելու գործերով՝ ծովացին վաճառ ախանութիւնը ցու-
տորի տաւառ բնի հետ կապած էին: Քիս նիկեցիքը
ու Կարաւաններ կատացին, ու բարեփայի ու
Պարտիաստանի քերպերը առներազ, իրենց նաև ա-
հանդիսաները կը բերին, ու նաև լուս վաց բեկ-
անուուրելով միջներկրական ծովան եղերը ու իրենց
մօուր գանձուած անզումները կ'իջևընեին: Վասնը
չէ թէ պայն մեռուց (Տառի) գործել, ապակի
շներ, Շանհազբն ծիրանին, ու մարդաբու, ոսկի
ու վաղակիր (հնէ առիշի) գործածներ շնեն սկսելով՝
ան առնեն ազգերուն մէջ առնենը եղուն, ողլ նաև
համարձակութեամբ իրենք վերընք ծովացին ճամ-
բորգութեաններու վաճաններուն մէջ զնելով ու
յարատիւ ութեամբ երեսեի եղուն: Ափառու, Հու-
գուսու ու Աբրեփելազոսին շատ կը պնդեմ, նաև
Վարիկեի Միախացին կողմերը ու Ապանինցի հա-
րաւոցին ուրի մաւան գին վազմականութիւններ
հայուածացին: այնպէս կ'ըսուի թէ մինչեւ Վագիփա

Առեւելեան ծովուն ստոմի (էլեցիոպը) և դրւանքը
հասած ըրբան: — Ելքացիցից՝ Փինենիկեցոց մեր-
ձաւոր ըրայով, անոնց օրինակին հնակեցան, ո-
րութիւնի թագաւորութեան առանձնելու եալը իրենք
զերեն առաջաւորի տառին, Կոյնութեան և Բարեկա-
ցից իրենց ազւոր գորգերով (կուէ) ու մշտակի-
ց պրածանձներով, ու ճարտարապետական պատշևի
շնչքերով շատ երեւելի եղան ու անուն հանեցին:
— Եպիպատացիք Կորմիք ծափան տէր ըլլուին և ո-
քը վարը Ըստից ու Յաւնականութեան Վրիութեղաց ասին
կզնիներուն մէջ շատ գաղթեալինան թիւններ հաս-
առանացին, ու Յաւնական ծավիկեցնուն այ իրենք
եզաւ: Մ' են Վ. Ռիքանիզը Տիրոս քաղաքը զար-
ուելու ու տանելէն եալը՝ Փինենիկեցոց առաջաւոր
ինքան, ու բոլոր Միջերկրական ծախուն ծավիկեցըը
դարձաւ, որ Ակելքանակրիս շինուած էր, ու իրեն
որպատճելի զիրքին պատճառաւ հնի աշխարհին գա-
ճառականութեան գիտուոր ու առաջն տեղը եղած
էր: — Իշխ տառնենքը Յունական այ ճանաւորը
Ալենք ու Կորպենտու վաճառականութեան կորնենէ
Ըղիքանդրիցիցէն շատ շին մնաւ: Առներ նա-
տքնացութեան մէջ երեւելի եղան, ապր Ըստից
յանիսական ծավիկեցըը, բնակու Զմիւ ոնիս, ու Ան-
ծախ մէջ՝ Անսազ նուն Խամբայի, Ակելքիսայի,
հնի Կալքայի, ու Հիմակուան հարացոյն Գայց-
իսայի ծախուղեցը շատ գաղթեալինան թիւններ հաս-
առանացին. որ թաղունք Մարսինա քաղաքը որ
իրենք շնչեցին:

աղքերուն կարգը իբաւամբ կը զրուի նաև մը
պդը, որոն առաւտութը իսկզբանէ մինչեւ հրա-
սու երեւելի եղած է: Հայաստանի թերթիրուն
ու ասաւիթիւնը՝ չէ թէ միայն մեր, ոչ նաև
սրապին պատմիներն ալ կը դովին. եւ ասէից
յայսնի կ'երեւ, այ որ վաճառահանութիւնը Հայա-
ստանի մէջ շատ եադիած էր: Ուրեմնիկեցոց Տես-
տած առաւտութիւն ու Ցիրոսի վաճառաստեղիները
որևէց ադմի. ձերեն ու ջրիները իւնչընելին,
վաճառաթեան ամենէն ին ու ոքանչելի ազդիւն
ու (Ա. Գլուխ) կը մէջասամէէ: Հնդկաստանէն
ասուից ծավու առաջանքներ իւնցընելով, ու անդից
ալ զարսի գետին փայտէն Պանոսու թերթիով, Յու-

Առաստանի եւ ուրիշ գաւառներոց հետ ըրած առ-
առարկ՝ Ասքաբենի ու Ավելիսոսի մէջ կը կարգանք:
Այս եղի էր նաև. Եվգան ու Տիգրիս զեւսքուն
ճամփան, որնց քովերը Շամբան քաղաքներ չենի
տուաւ, ու գանձաւատօղիներ հառաւասեց, որով
նոյն քաղաքները շատ մեծան ու հարստան:
Եվգան գեամին ճամփանը Հայոց ըրած վաճառութեա-
նու թէ և անդ վայ Նրոդ առա կը ուստուի, թէ Հայերը
ան ժամանակները ուռենինի ճի. զերով իրենց եաւ ե-
րան կողերը կը շնուին, ու զրսի կողմանեւ վաս
մորթ անցըներով չարս կողմանէ աղեկ մը կը գո-
յեն, ու տանց մէջ ապրութ, ու մանաւանդ զիս
րեանաւորելով, գետով Բարելըն կիրեցընէն:
Այս Կառելին մեծելուն մէջ էշեր այ առնելով,
Բարելըն հանելէն ետքը, բարս ապանովն ու
նաւուն կովերը ու փայտերը կը ծախտէն, ու մորթը,
էշերան վայ բեանաւորելով, ու իրենց ալ վաս
հեծնարգի, Հայտանան կը դառնացին, ինչու որ
նաւով գետին գէմ երթալ անկարեի էր: Հան
նաւեր չնիւով, վաճառքներով նորեն Բարելըն
կը պարին: Կանկ վաճառականու թեամբ Հայա-
անն մեծաւ ու դրացաւ:

Կարքեսոն Տիրացւոց գաղթականութեան
քառաբն ալ Ապրիկեմի հիւրտացին կործան ծավա-
զերը, զբեմէ Հմակառան Վանու լին աեղը շե-
նուած քայլոց, թէ առենի մէջ իր ամէն կողը
ուղարձած ա ած վաճառականութեամբը, ու Սիմեո-
նուն ծովուն վրայ նաւագնացութեամբը Եղիս-
տացներն ու Յաները ուղարցուց Ապահայի ծովե-
զերը, Ապահնիա, Անիլլա ու Մադա գաղթա-
կանութեամբ խաւըց, և Հարաւաս ու զրաւոր տէրու-
թիւն մի եղաւ, մինչեւ որ ի վաճառակի իրեն
մէծութեամբ նախանձող տնենապարզ Հռոմացեցոց
ազդը, Երկան ու արթաւայից տատերացմերէն
(պիւնիկան կարմերէն) եարք, բնիկու ու կործա-
նեցաւ Համ' իր զարաւոր թշնամին յազմելելն
եացը, ծովու լայ առասիկ զօրացաւ, ու բոլոր
արեւելքի, Արարիայի ու Հնդկաստանի առուտուցը
իրեն քողեց բայց բայց մէջ զգութեամբ որ վերջ չունեցող
կրիսներան պատճառաւ, որ զբեմէ ան առելլ
բոլոր համաժ ապահանաւ Տես ուներ, չկրցաւ վա-
ճառականութեամբ քաղաքը բլլու ։ Վշերսանդրիա՝
Հռոմացեցոց ան ընդարձակ կայսերութեան մէջ
միշտ վաճառականութեան առաջն ու զինուոր
քաղաքը մաս ։ Ճագաւորական ամբուր Հռոմեցին
Ինդունիցին կամ Կաստոնի մասուպօխի փախազրաւ-
թիւն ու Աղեքսանդրիա աւ Ապահնութեամբէն առ-
նաւելեն եարք, Կռոսանդինուուրթիս՝ ուրիշ ամէն
առելլաց գանձերան, ու մանաւ անոց արեւելքի ու
Հնդկաստանի առուտուցին լինաւոր քաղաքը, ու
ամէն կողմանն ապրունկներ իշեցրներս սկզ եզրու-
եւ, ան առենուան վզբանի ազդ երս, ու Ապահն-
նաներու յարձականնը դէմ զիմանալով՝ Երկայն
առեն իր առաջնուն միթւնը պահէց ։ Համայի իշխա-
նութիւնը բոլորամին ինաւելն եարք ։ Եւ բարոյի-
արք ժանեան դին նոր ծնուծ զննազուն տէրութիւն-
եարքը քրիստոնէական կրօնին օրհնութեամբը սկզան
ծաղկի ու յառաջնուալ Փիւնիկեցւոց Ապահեղու-
թացոց ու Հռոմացեցոց շնան դաղթականութեան
քաղաքները, այս նիւթն Գասպար, Անվիլլա, Նոր
Կարպեկ ոն, Կորտագի, Ալանիչիա, Առերքիս և ուրի-
շեկն պայցնացուն, ու արուեաներու և առ-
ուսուուրի մէջ իրան յառաջ գացին ։ Եւ առ Քաղ-
զիացի հազարացին զին Ապահնուուր քաղաքը արեւելքի
առուտուրին մասնակից ըլլուրով՝ զինաւոր քաղաք-
ներէն մէկն եղաւ, իսկ Կարպան, Պորտոյ, Արլ,
Լին, Կուռ ու Առաւան քաղաքներն այ պատճեա-
ներն ու առուտուրը յառ աջ տաներու սոսուիկ փոյթ
ու ջներ ըստն ։ Բայց Ապահնուուր Մարթիուացւոց
հետ, ու Գաղվանցիք ալ Անզ զինացւոց ու Կոր-
աններուն հնա իրի ունենալով, առուտուրին
քաղաքն զեաց, ու զատերացմեները աս Երկու-
մէրութեանց այ ծաղկերան արդեւք եղան։

(*Симонидесъ възстановилъ възможното*)

ԵՐԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԵ

1. Първи етапът на изучаване на язика е въвеждането на язика и изучаването на граматиката (10-12 ч.). Въвеждането на язика се извършва чрез упражнения, които са свързани с изучаването на граматиката.
 2. Вторият етап е изучаването на граматиката (10-12 ч.). Изучаването на граматиката е свързано с изучаването на язика.
 3. Третият етап е изучаването на язика (10-12 ч.). Изучаването на язика е свързано с изучаването на граматиката.